

**ԲԵՆԻԱՄԻՆ ՆՈՒՐԻԿԵԱՆԷՆ ՆԱՄԱԿՆԵՐ՝  
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿ  
ԾԱՌՈՒԿԵԱՆԻՆ, ՅԱԿՈՒ ԱՍԱՏՈՒՐԵԱՆԻՆ ԵՒ  
ՀԱՄԱՍՏԵՂԻՆ ՈՒ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՈՒՆ**

ՅԱՐՈՒԹ ԿԻԼԻԻԶԵԱՆ

haroutguluzian299@gmail.com

Ստորեւ կը հրատարակենք Բենիամին Նուրիկեանի արխիւէն քաղուած փունջ մը նամակներ, որոնք գրուած են 1961-1971 շրջանին, բացի մէկէն որ կը կրէ 1940 թուականը: Նամակներուն ընդմէջէն ի յայտ կու գան պանդխտեալ Նուրիկեանի ապրումները, մտորումները՝ ամերիկահայ գրական-կրթական-հասարակական կեանքին եւ մտայնութեան մասին, ինչպէս նաեւ Հայաստանի՝ անոր վերելքին եւ գրականութեան հանդէպ իր զգացումներն ու խոհերը, ամերիկահայ ինքնութեան կացութեանկան հոլովոյթը՝:

ԱՂ.

Յուլիս 25, 1962

Շատ յարգելի Սիլվա Կապուտիկեան,

Շաբաթներ, շաբաթներ առաջ՝ Տիկ. Երուանդուհի Ասատուրեանի միջոցով, սրտագին շնորհակալութեամբ ստացած եմ բանաստեղծական նորագոյն եւ արժէքատուր վաստակը՝ "Մտորումներ Ճանապարհի Կէսին"<sup>3</sup>, որ ինծի դրկած էիր իբրեւ նուէր գրչի հեռակայ բարեկամի մը:

Տարիներէ ի վեր, ամէն անգամ ալ, խորունկ յուզումով է որ կարդացած եմ բանաստեղծական ինչպէս նաեւ արծակ կտորներդ: Այս հատորդ ալ նոր եւ առողջ ծայնն է սրտի մը որ կը բաբախէ լեցուն կեանքով, եւ կու գայ յուզել ու տաքցնել մեր պանդխտ հոգիները, այս հեռատուր գետիններուն վրայ, ուր հողն ու մթնոլորտը մեզ համար ցուրտ են, ա՛յնքան ցուրտ: Երախտապարտ ենք քեզի եւ Հայաստանի բոլոր իրաւ գորղներուն, որոնք իրենց գործերով՝ պարբերաբար, գրականութեան եւ արուեստի կենարար պատանուներ կը բաշխեն մեզի այս ափերուն վրայ, ուր հայ գրողը մանաւանդ՝ անպատային կեանք մը կ'ապրի, իր սիրտն ու հաւատքը կապած մեր թանկագին հայրենիքին:

Ջերմ բարեներով՝

Բ.Ն.

Բ.

Սեպտ. 26, 1965

Սրբինկ Լէյք, ԱՄՆ

Շատ յարգելի Սիլվա Կապուտիկեան,

Ահա Ձեզի "ինքնակենսագրութիւնս"<sup>4</sup>, որ պատրաստած եմ Ձեր հրաւերին համաձայն:

Ինչպէս պիտի տեսնէք՝ այս էջերը կու տան կեանքիս ամփոփ բայց հարազատ պատմութիւնը, որ կը ներկայացնէ բիւրեղացուած համապատկերը կրթական, գրական եւ հասարակական ապրումներուս. համապատկեր մը, որ մեր հին գիտէն կը սկսի եւ - կէս դարու շրջան մը ընդգրկելով - կը հասնի մինչեւ այս օրերը:

Թերեւս ձեր ակնկալածէն շատ անոյն երկար գտնէք այս գրութիւնը: Բայց գրած պահերուս զգացի թէ այնքան բազմակողմանի էր նիւթս եւ այնքան «յորդառատ» - ինչպէս պիտի ըսէր հին ոճով գրող մէկը - որ կարծեմ դուք ալ պիտի համաձայնիք ինծի երբ ըսեմ թէ արդար պիտի չըլլար զայն սեղմել զոչ մը ընկոյզի կեղեկներու մէջ, ինչպէս կ'ըսեն ամերիկացիք:

Այս էջերը, որ ծայրէ ծայր գրուած են անխառն յուզումով, կը յանձնեմ Սփիւռքի հետ Մշակութային Կապի Կոմիտէի Գրական Յանձնախումբին տրամադրութեան: Ազատ էք զանոնք գործածել ինչպէս որ պատշաճ կը նկատէք: Կը խնդրեմ միայն, որ հրատարակութեան պարագային՝ այս յօդուածս պարունակող հանդէսէն կամ թերթէն՝ հաճիք ինծի ճամբել երկու օրինակ, ապահովեալ փոստով: Ծնորհակալ կ'ըլլամ:

Կը ցաւիմ որ երկարօրէն ուշացաւ այս գրութիւնը, կամքէս բոլորովին անկախ եւ միանգամայն ողբերգական պատճառով մը, որ կապուած էր ձմեռնային արկածի մը, եւ որուն մասին թերեւս իմացած էք ատենին: Այդ անպիտան պատահարն էր որ կարծես՝ կայծակի մը արագութեամբ զարկաւ գլխուս, ամիսներով խանգարելով գրական աշխատանքս եւ նոյն ատեն խցըլըխցոտ դարձաւ այս ամառ, տիկնոջս հետ, Հայաստան այցելութեանս ծրագրին, Մշակութային Կապի Կոմիտէի սրտաբոլիս հրաւերին համաձայն:

Հիմա սակայն, ուրախ եմ յայտնելու թէ մեծ չափով վերագտած եմ առողջութիւնս եւ կը յուսանք գալիք ամառուան սկիզբները, Հայաստան այցելել, եթէ չար սատանան նոր քար մը չգլտորէ մեր քայլերուն առաջը:

Ատենին, սրտագին շնորհակալութեամբ ստացած եմ Ձեր նորագոյն հատորը, «Քարավանները Դեռ Քայլում են»<sup>5</sup>, որ իբրեւ նուէր դրկած էիք ինծի: Ձեր քերթուածներուն նման՝ Ձեր այս հատորն ալ կարդացած եմ անսպառ յուզումով:

Այս գործով՝ դուք տուած էք Ձեր ջերմ տպատրութիւնները եւ Ձեր սրտէն թելադրուած մտածումները՝ Մերձատր Արեւելքի Հայ Սփիւռքէն, խորապէս շնորհալի լեզուով մը եւ աննման ոճով մը, որ Ձերն են: Ընթերցումի պահերուս՝ զգացի թէ կեանքով բարբախտուն Ձեր տողերուն մէջէն երգիծանքի լուսեղէն գիծ մը կ'երկարի եւ ժպիտ կամ արցունք կը խլէ պանդուխտ ընթերցողին սրտէն: Ծաւտ ապրիք:

Կը մաղթեմ սրտանց որ նոր Քարաաններ շարունակեն քալել դէպի երկիր հայրենի, որպէսզի միշտ դալար մնայ եւ պողաբեր՝ մեր «Փոքրիկ Ածուն»:

Երանի թէ օր մը, մօտաւոր ապագային, առիթն ունենայիք իոս՝ Ամերիկա ալ այցելութեան գալու: Գոնէ քչիկ մը տաքցնելու համար մեր ալ գաղութին պաղած, տեղ տեղ ալ սառած սրտերը: Գաղութ մըն է մերը, որ արդէն սկսած է՝ գոց աչքերով կարծես՝ իր քայլերը նետել մութ ապագայի մը սահմաններէն ներս, կամաց կամաց վրայ տալով, կորսնցնելով հիմնական գիծերը իր հայկական նկարագրին, իր մայրենի լեզուին եւ իր անուններուն հայութիւնն անգամ: Մեր ոսկեղէն լեզուն արդէն սկսած է ահաբեկ փախուստ տալ մեր տուններէն եւ նոյն իսկ միլիոններ արժող մեր եկեղեցիներէն: *Եւ մեր գիրը, այս հեռաւոր գեղիներուն վրայ, նահանջի եւ անկումի ողբերգական օրեր կ'ապրի հիմա, առանց երգի՝ եւ առանց արցունքի...՝*<sup>6</sup>:

Ահաասիկ խորագոյն ցաւը մեր ալ գաղութին. ցաւ մը որ այլեւ կրնանք կոչել՝ Մեծն Արովեանի բառով, "Վէրք Հայոց Ամերիկայի":

Եղբայրական յարգանքներով՝

Բ. Նուրիկեան

Յ Գ.- Եթէ պէտք ունենաք՝ վստահ եմ թէ հող դիւրութեամբ պիտի գտնէք երեք հատորներս<sup>7</sup> - մէկը թարգմանութիւն -, Նոր Գիրի հաւաքածոները<sup>8</sup>, ինչպէս նաեւ լուսանկարս (որոնցմէ ուզած էիք) եւ որոնք նախապէս դրկած եմ Հայաստան:

Բ.Ն.

Penn Noorigian  
414 Worthingtn Av  
Spring Lake NJ 07762

### [ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ]

Կտաւագործ գիւղացիի գաւակ՝ ծնած է մեր հին գաւառին՝ Խարբերդի Հիւսնիկ գիւղը, 1894ի Վարդավառին: Գիւղին ծխական դպրոցը ասարտել է յետոյ՝ երեք տարի աշակերտած է գաւառի ծանօթ գրագէտ Թլկատինցիին - Յովհաննէս Յարութիւնեանին - որուն վարժարանին 1913ի շրջանաւարտներէն է:

Թլկատինցիի շունչին տակ է որ իր մէջ արթնցած եւ զարգացած են հայ գիրին սէրն ու ճաշակը:

1913ի վերջերը գաղթած է Ամերիկա, բարձրագոյն կրթութեան մը կարօտով: Ատեն մը - մօտաւորապէս երեք տարի - գործաւորութիւն ըրած է, գիշերները դպրոց երթալով: Յետոյ, 1916ին, մտած է Նիւ Եորքի Քոլումպիա Համալսարանը, ուրկէ շրջանաւարտած է Պակալտոր Արուեստից եւ Մագիստրոս Արուեստից աստիճաններով - 1920 եւ 1921 - իբրեւ մասնագիտութիւն ընտրած ըլլալով Պատմութիւն եւ Գրականութիւն: Իր ասարտական թէզին իբրեւ նիւթ ընտրած է "Հայ Գիւղը":

Հայերէնի թարգմանած է ամերիկեան գրականութեան մեծագոյն դէմքերէն Մարք Թուէյնի «Իշխանն ու Մուրացիկը»<sup>9</sup> վէպը, որ հրատարակուած է Նիւ Եորքի մէջ, 1930ին:

1937ին հրատարակած է "Այգեկույթը"<sup>10</sup> իր գիտական և ամերիկահայ պատմուածներուն հաւաքածոն: 1939-55, լման 16 տարի, խմբագրած է հրատարակած է "Նոր Գիր" եռամսեայ հանդէսը, նուիրուած գրականութեան և արուեստներու, աշխատակցութեամբ արտասահմանեան կարեւոր գրողներու:

1958ին՝ Հայաստանի Պետական Հրատարակչութեան կողմէ, Երեւանի մէջ հրատարակուած է "Պանդուխտ Հոգիներ"<sup>11</sup> վերնագիրով իր հատորը, որ կը պարունակէ թէ գիտական և թէ ամերիկահայ կեանքէ ներշնչուած պատմուածքներ, ինչպէս նաեւ գրական յօդուածներ՝ նուիրուած իր Վարպետին՝ Թէկատինցիին:

*Իր պատմուածքներէն ոմանք թարգմանաբար հրատարակուած են ուսական և ֆրանսական հանդէսներու մէջ:*

Նուրիկեան խորապէս կը հաւատայ թէ ճշմարիտ գրականութիւնը կեանքէն կը բղխի և լաւագոյն կեանքի մը ճամբան կը մատնանշէ արուեստի լոյսովը:

Բ.Ն.

Դեկտ. 10, 1961<sup>12</sup>

Գ<sup>13</sup>.

Օգոստ. 15, 1962

Սիրելի Ծառուկեան,

Երկու շաբաթ առաջ՝ խորունկ շնորհակալութեամբ ստացայ "Հին Ճամբաներ, Նոր Երազներ"<sup>14</sup> գործը, ինչպէս նաեւ "Նայիրի"<sup>15</sup> ներկայ տարուան առաջին 7 թիւերը - երէկ հասաւ նաեւ 8-երորդը:

Հաճոյքով եւ յուզումով կարդացի Նայիրիի այս թիւերէն այն կտորները որ աչքս եւ միտքս գրաւեցին - մասնատրապէս Սիամանթոյի եւ Իսահակեանի անտիպ նամակները<sup>16</sup>, Հայաստանէն եկած քերթուածներն ու պատմուածքները եւ "Ճամբու Նօթեր"<sup>17</sup>: Այդ տեղի անմիջական շրջանակէդ՝ գրական ուժեղ կտորներու չհանդիպեցայ թերթիդ մէջ եւ զարմանքով հարցուցի ես ինձի - արդեօք Լիբանանի մէջ ալ, Ամերիկայի պէս, հայ գրական կեանքը սկսած է ամլանալ, ցամքիլ:

"Ճամբու Նօթեր"<sup>18</sup>, Ֆրանսայի հայ կեանքէն տուն տրուած, յուզիչ էին, երբեմն ալ զուարճալի: Հոս, Ամերիկահայ կեանքին մէջ ալ պատկերը նոյնն է գրեթէ: Հոս ալ՝ մեր նոր սերունդը "փափային" եւ "մամային" սիրոյն՝ մակերեսային հայկականութիւն մը կը պահէ, բայց խորքին մէջ ամերիկացի է անտիպ, քան թէ հայ: Եւ այս երեւոյթը - պէտք էր ըսէի կարծր իրականութիւնը որ տարածուն է այնքան, զարմանալի չէ երբեք: Քանի որ հողն ու մթնոլորտը հայկական չեն հոս, եւ չես ալ կրնար հայացնել: Բարակ առու մըն ենք պարզապէս, հին ու շատ տառապած երկրէ մը եկած ինկած այս հեռաւոր ակերտուն վրայ: Ատեն մը՝ կը վազենք լայն ու խորունկ գետի մը քովն ի վար: Օր մըն ալ՝ գետը կ'ուռի, կը յորդի եւ մեզ ալ իր գիրկը կ'առնէ կը տանի: Ինչպէս որ տարած է ուրիշ առուններ, մերինէն անելի մեծ, նոյն իսկ

գետակներ - դուն հասկցիր գաղութներ - հոս նետուած Երոպայէն, 1848էն ի վեր:

Եւ մեզի պէս խենթերն են որ այս ահատր իրականութեան սարսափին տակ իսկ կը յանդգին գրականութիւն ընել, թերթ ու գիրք հրատարակել: Մոռնալով որ մօտատր օր մը՝ սա տեսակ կարճ գիրքեր պիտի ստանան:

- Աչքերս տկարացեր են: Ալ թերթ եւ գիրք մի ճամբէք ինձի, կը խնդրեմ...:

- Մեր մեծ հայրը մեռաւ: Հաճեցէք ձեր թերթին առաքումը իր հասցէին՝ դադրեցնել: (Այս մէկը անգլերէնով անշուշտ:)

Ասկէ առաջ, մեր մէջ, հայ հաւատքն ու գիրը կողք կողքի քալած են դրերն ի վար, եւ դիմացած են, երկուքն ալ: Բայց հոս, Ամերիկայի մէջ մանաւանդ՝ այդ հաւատքն ու գիրը, կարծես քէն ըրած, բաժնուած են իրարմէ կը քալեն գատ ճամբաներէ: Հաւատքին հմայքը խորունկ է եւ լայն, գոնէ մինչեւ հիմա: Հոս մեր գաղութը միլիոններ կը ծախսէ նոր եկեղեցիներու կառուցումին եւ պահպանութեան համար: Շատ բարի գործ: Բայց կուտ-կորկուտ անգամ չի տար հայ գիրին ու գրականութեան համար: Տոտղները մատի վրայ կը համրուին: Մեր թերթերը կաղնիկաղ կը շարունակեն իրենց գոյութիւնը: Գրական թերթ չունինք այլեւս: Ափսոս: Նոր գիրք հրատարակելն ալ անցած գացած երեսոյթ մը դարձած է այլեւս: Ու մեր գրողները, ստիպուած, կը նահանջեն. նահանջած են արդէն, ու կը լռեն: Գոցենք այս էջը, որ ցատտ է այնքան եւ պայթուցիկ: Փառք տանք սակայն մեր հեռատր - բայց սրտի մօտիկ - Հայաստանին որ լեցուն է նոր կեանքով եւ նոր հաւատքով:

Անսպառ կորով, համբերանք, եւ յաջողութիւն կը մաղթեմ քեզի եւ "Նա-իրի"իդ:

Անկեղծօրէն

Բ. Նուրիկեան

Յ. Գ. "Հին Երազներ, Նոր Ճամբաներ"ը պիտի կարդամ մօտ օրէն:

Դ.

Սրբինկ Լէյք, ԱՄՆ - Դեկտ. 28, 1971

Սիրելի Ծառուկեան, (*Անդրանիկ, "Նայիրի"ի խմբագիր, Պէյրութ*)

Մեր հին, լուսահոգի գիտլին դպրոցը ամէն Շաբաթ առտուան պահերէն մէկը կամ երկուքը կը յատկացնէր աշակերտական արտասանութիւններու: Աստուծէ հատ մը - որ յիշողութեանս մէջ արմատ նետեր մնացեր է - այսպէս կ'ըսէր - «Մինչեւ որ ձին ձի՝ ըլլայ, ձիուն տէրը ի՞նչ կը քաշէ: Մինչեւ որ Մոսն մարդ ըլլայ՝ Պարոն Միհրա՛նը ի՞նչ կը քաշէ»: Եւ Մոսն ինքն իսկ էր արտասանողը. գիտլին ամէնէն չքատր տան զաւակը:

Կը ներկայանայ տասը կտոր գրութիւններու (*նամակներ եւս*) լուսատիպ օրինակները, որոնք վեցէն մինչեւ երեսուն տարուան պատմութիւն ունին իրենց ետին. եւ որոնց մէկ քանի հատը կը վկայեն թէ գրական հանդէսի մը

խմբագիրը ի՛նչ կը քաշէ մինչեւ որ հրատարակութեան *խնդրանքով* իրեն ճամբուած գրութիւններու տէրերը - բոլորն ալ տարիքնին առած սկսնակներ - գոնէ քչիկ մը հասկնային եւ համոզուէին թէ իրենց ըրած բառախաղութիւնը գրականութիւն չէ, եւ չի ալ կրնար ըլլալ, այս արեւին տակ: Բայց չեն հասկնար ու չեն ալ համոզուիր: Եւ օր մըն ալ, բնականաբար, վերջապէս կը հասնին բաց գերեզմանին եզերքը, գիրենք մերժող խմբագիրը վերջին անգամ մըն ալ անիծելէ ետքը:

Այս կտորները, ուրիշ բազմաթիւ արխիւային նիւթերու հետ Հայաստան տարած կամ ճամբած են, Գրականութեան եւ Արուեստի թանգարանին համար<sup>18</sup>:

Օր մը - մահուընէս ե՛տքը անշուշտ - եթէ ու երբ ուզես հրատարակել վերը յիշուած նիւթերը՝ մի վախնա՛ր բոլո՛ր անուններն ալ շիբ-շիտակ լոյս աշխարհ հանելէ:

Եւ մի մոռնար իմ ալ "ողորմած" հոգիիս համար մոմ մը լուսել եւ յիշել զիս՝ պճեղ մը սիրով եւ պտղունց մը հաատքով...

Սիրով՝

Բեն. Նուրիկեան

Յ Գ. - "Նայիրի"ն շա՛տ շա՛տ ուշ կը հասնի հոս: Լեւոն Քէշիշեանէն իմացայ որ ինքը ստացած է այն թիւը ուր երեւցած են "Ի վերին Երուսաղէմ..."-ս եւ անոր առթիւ գրած նամակ: Կը հաճի՛ս գոնէ այդ համարէն օրինակ մը ճամբել ինձի՛՝ օդային թղթատարով: Շնորհակալ կըլլամ:

Շեռաւոր գրչեղբօր մը մաղթանքներովն ու սիրովն՝

Բ.Ն.

Ե<sup>19</sup>.

Արրինկ Լէք, Սեպտ. 16, 1965

Սիրելի Յակոբ [Ասատուրեան],

Սեպտ. 15ի նամակիդ պատասխանն են այս տողերը:

Երանի թէ, կարծածիդ համաձայն, իսկապէս ալ "դիւանագիտական" եղած ըլլար տկարութիւնս: Դու՛ն չես գիտեր թէ ծննդուան արկածէս ի վեր, որչա՛րի, որչա՛րի խախտած է առողջութեանս ընդհանուր վիճակը, որ հոգիս կը խռովէ ամէն օր եւ քունս կը փախցընէ ամէն գիշեր, լման եօթը ամիսէ ի վեր: Եթէ անձնական բժիշկս եղած ըլլայիր՝ մտերմօրէն կը պատմէի քեզի անհանգստութեանս ցաւագին տեսակները: Վերը յիշուած միջազգային բառին գործածութիւնը նամակիդ մէջ՝ խորապէս վշտացուց զիս: Կ'ընդունիմ թէ սխալ ըրի պարզապէս՝ խաթերդ համար, կէս-սրտով, հաւանութիւն տալով հրաւերիդ, Պ[այքար] Եռամսեայի<sup>20</sup> ձեռնարկին առթիւ: Յետո՛յ միայն զգացի սխալս նկատի առնելով տկարութիւնս - որ առասպել չէ, բայց երանի՛ թէ ըլլար - եւ գիշերային յոգնեցուցիչ եւ ուշ մնացած ճամբորդութիւնը, զոր այդ ձեռնարկը պիտի պարտադրէր ինձի:

Եւ քանի որ առիթը դուռն տուիր ինծի, պարտք կը զգամ յայտնել քեզի Պ. Եռամսեայի եւ իր խմբագրին հետ կապուած սա դիտողութիւնները:-

1. Տասնըմէկ տարի առաջ երբ Նոր Գիրի ճրագը մարեցաւ, շատ մը գրագէտ բարեկամներ - Պոլսէն, Եգիպտոսէն եւ մանաւանդ Ամերիկայէն, իրենց խորունկ վիշտն ու բողոքը յայտնեցին հրապարակաւ, մեղադրելով Ամերիկայի հայ գաղութը - ամենէն հարուստը մեր գաղութներուն - որ թոյլ կու տար որ գրական արժէքաւոր հանդէս մը թաղուէր եւ պատմութեան անցնէր 16 տարեկան հասակին: Այդ առթիւ, մեր շրջանակի ամերիկահայ թերթերէն՝ լուռ մնաց միայն Նոր Օրը, որուն խմբագիրն էր Անդրէասեանը<sup>21</sup>, եւ լուռ մնացին նաեւ իմ սիրելի բարեկամներէս Յակոբն<sup>22</sup> ու Սուրէնը<sup>23</sup>, որոնք Նոր Գիրի ածուին մէջ մշակած էին իրենց գրական փորձերը, լման 16 տարի:

2.- 1959ին, Վահէ Հայկի խմբագրած Խարբերդի պատմագրքին առթիւ՝ արդար դիտողութիւններով լեցուն յօդուած մը դրկեցի Պայքարին, բայց Անդրէասեան, որ խմբագիրն էր այդ թերթին, մերժեց հրատարակել, ջանալով պարտկել Վ. Հայկի խաբէութիւնները, այդ գիրքին կապակցութեամբ:

3.- Եւ դեռ ներկայ տարուան Փետրվարին, արկածիս օրերուն, երբ Անդրէասեանը Նիւ Եորք կը գտնուէր, մեր տղոցմէն շատերը այդ առթիւ անձամբ այցելութեան եկան ինծի կամ բարի մաղթանքներով լեցուն նամակներ գրեցին, բայց ինքը, Պ. Եռամսեայի խմբագիրը՝ քարտ մ'անգամ չգրեց ինծի: Թէեւ, հեռաձայնով եղած խօսակցութեան մը առթիւ Յակոբ Անտոնեանի<sup>24</sup> իմացուց թէ ծանր արկած մը ունեցած է Բենիամինը, եւ զգայուն բանաստեղծ Անտոնեանը սրտաբուխ նամակ մը գրեց ինծի: Բայց մեր ընկեր Անդրանիկը լուռ մնաց:

4.- Պ. Եռամսեայի առաջին օրերէն սկսեալ՝ նկատած եմ, որ խմբագիրը բերնէ-բերան եղած հրաւերներով միայն կապ պահած է իր աշխատակիցներուն հետ: Իբրեւ աշխատակից՝ ես իրմէն երկու տող անգամ ստացած չեմ: Մինչդեռ ես, մեղաւորս, Նոր Գիր Եռամսեայի երանելի օրերուն՝ մօտաւորապէս 50 աշխատակիցներու հետ կը թղթակցէի պարբերաբար, թերթս ողջ եւ առողջ պահելու հոգով: Բայց մեր Անդրանիկին ըրածը - մեր գիտցած իմաստով - խմբագրութիւն չէ, քանի որ խմբագրական գրած չէ իր իսկ թերթին համար:

5.- Եւ յետոյ՝ ինչ որ իր թերթով տուած է իբրեւ բովանդակութիւն, մեծ մասամբ ցաւագինօրէն տկար գրութիւններու մէկտեղումներ են: Բացառութիւնները հազուադէպ բաներ են, դժբախտաբար:

6.- Յայտնի է թէ եռամսեան կը հրատարակուի Պայքարի անունով: Եւ յայտնապէս, Պայքարի վարչութիւնն է որ, միայն 115 բաժանորդներու բաժնեգիններով՝ ստիպուած է ոտքի վրայ պահել եռամսեան, խոշոր բացեր ինքը հոգալով ամէն տարի: Ինչ որ պարզապէս ըսել է թէ, այս գաղութին մէջ այլեւս պահանջ եւ պէտք չէ մնացեր այդ կարգի թերթերու կամ հանդէսնե-

րու մանաւանդ այնպիսիներու, որոնց գրական մակարդակը հեռու է բարձր ըլլալէ, ցաւալի՛օրէն հեռու՛:

Նոր Գիրի օրերուն ես կը ջանայի վառ պահել անոր ճրագը՝ մինչեւ 350 բաժանորդներու եւ մէկ քանի բարեկամներու աջակցութեամբ. ա՛լ չեմ յիշեր չափը անձնապէս ըրած նիւթական զոհողութիւններու եւ հատուցած միտքիս ու սիրտիս: Բայց վերջին տարիները երբ զգացի թէ բաժանորդներու թիւը կը պակսէր հետզհետէ, մահերու եւ տկարացած այքերու հետեւանքով, ստիպուած էի թոյլ տալ որ յանգի Նոր Գիրը՝ ձէթը հատած եւ պատրոյզը այրած ճրագի մը պէս: Եւ վերջին խմբագրականս դամբանականն իսկ եղաւ իմ հոգեզակիս... արցունքի կաթիլներով օծուած:

Կը զարմանամ որ, մանաւանդ գրական այս անապատային օրերուն, Անդրանիկը կը փորձէ իր թերթը կանգուն պահել իբրեւ կողմնական խմբագիր. եւ իր գրական ճաշակը ճգմած, կապանքի տակ դրած՝ թոյլ կուտայ որ թերթը լեցուի ծերացած սկսնակներու փորձելով, շատ քիչ բացառութիւններով: Այս երեսոյթը՝ խորապէս ողբերգական է շիտակը, եւ ցոյց կուտայ սեւ ստուերը Ապագային, որ կը մօտենայ կամաց կամաց, բայց ամուր քայլերով՝ իր ծանր, ծանր թաթերը բարձրացուցած:

7.- Եթէ կը ներես, դիտողութիւն մըն ալ կ'ուզեմ արծանագրել հոս, քեզի եւ Սուրէնին ուղղուած: Շատ հին չէ ըսելիքս, բայց դեռ կը մնայ յիշողութեանս ցատտ մէկ անկիւնը: Քանի մը տարի առաջ երբ Վազգէն վեհափառը Ամերիկա այցելեց, Սուրէնէն նամակ մը ստացայ, որով՝ իր եւ քու կողմէդ զիս ալ կը հրաւիրէր քանի մը խօսքով մասնակցիլ այդ առթիւ տրուելիք - (Վ. Ա.-ի կողմէն կարծեմ) - մշակութային ծեռնարկի մը, Նիւ Եորքի մէջ: Բայց երբ օրը մօտեցաւ, զարմանքով եւ ցաւով նկատեցի որ յայտագրէն կը բացակայէր իմ անունս:

Ձայն չհանեցի սակայն: Քանի որ կեանքիս մէջ երբեք, երբեք չեմ այնորժամ ցոյցերէ, եւ երբեք փնտոած չեմ զանոնք: Միշտ ալ թոյլ տուած եմ որ իմ գրական համեստ աշխատանքս եւ վաստակս միայն խօսին իմ կողմէս, եւ ծառայեն իմ ժողովուրդիս: Այսչափ միայն:

Եւ կրկին բարի ճանապարհ քեզի, դէպի Հայաստան, եւ բարի՛, շա՛տ բարի վերադարձ:

Մեծ եղբօր մը սիրովը՝  
Բենիամին

P. Noorigian  
414 Worthington Ave.  
Spring lake, N.J. 07762  
Ձ.

Սեպտ. 5, 1940

Գրած եմ այսպէս  
Սիրելի՛ Ընկեր Հ. Ասատուրեան,  
Ստացայ Ձեր նամակը:

Արտանց կը գնահատեն "Ձիուն Գլուխը" վերնագրով պատամուտաճքի մասին յայտնած հիացումը: Ուրախ եմ որ իմ գրականության Ձեզի եւ Ձեզ նման շատ շատերուն հաճոյք - այսինքն սրտի գոհունակութիւն - կը պատճառէ: Գրականութեան նպատակն ալ այդ է արդէն:

Դեռ շատ առատ նիւթեր կան, զորս կարելի է եւ պէտք է քաղել Ամերիկահայութեան կեանքէն, քանի դեռ ուշ չէ:

Կը խոստանամ եւ կը ջանամ գրական համեստ ուժերս գործածել այդ ուղղութեամբ - վստահ ըլլալով որ այդպէսով ծառայած պիտի ըլլամ, գոնէ պզտիկ չափով, հայ գրականութեան, որ մեր մեծագոյն եւ ամենէն դիմացկուն հարստութիւնն է արեւին տակ:

Կրկին շնորհակալութեամբ եւ ընկ. սիրով Ձերդ.

Բ.Ն.

Է<sup>25</sup>.

Նոյ. 7, 1965, Արիինկ Լէյք

Սիրելի Համբարձում,

Վերջերս՝ ամերիկահայ թերթի մը - "Նոր Աշխարհ"<sup>26</sup> - մէջ հաճոյքով կարդացի 70-ամեակիդ կապակցութեամբ տրուած կոչ մը, որ իմ ալ գեղացիի սրտիս խօսեցաւ շատ մօտէն:

Այդ առիթով, իբրեւ գրչի մշակ - որ քեզի հետ գաւառական գրականութեան ածուին վրայ միասին քրտինք թափած ենք - ես ալ՝ պարտք կը զգամ, եւ կը զգամ սրտանց՝ գնահատութեան եւ յարգանքի տուրքս բերել մեր սիրելի Համաստեղին՝ իբրեւ հայ գեղացի մարդ եւ իբրեւ իրաւ գրագէտ, որ հարազատ ծնունդն է մեր հին, թանկագին գաւառին: Եւ կը փափաքիմ սրտէս փրթած կտոր մը նուիրել քու կեանքիդ եւ գրական արժէքաւոր վաստակիդ:

Գործերդ բոլորն ալ ունիմ ձեռքիս տակ: Աչքիս առջեւ կարգաւ շարուած են հիմա, նոյն արիւնը կրող գաւակներու պէս՝ սկսելով "Գիւղ"էն<sup>27</sup> եւ լրանալով "Աղօթարան"ով<sup>28</sup>. Ընդամենը վեց հատորներով, որոնք գրական հարուստ հունձքի մը վկայութիւնը կը ծրարեն իրենց կողքերուն միջեւ: Ունիմ հատորներդ, բայց կեանքիդ հիմնական գիծերուն մասին ունեցած ծանօթութիւնս, պարագաներու բերումով անշուշտ, պատահական եղած է<sup>29</sup>: Եւ կը սկսի 1912ին, այն օրէն, որ ամառ էր կարծեմ, երբ՝ Վարդաթիւ, աշակերտներէդ մէկուն՝ Մինաս Ահարոնեաննեց զուռը - փանիքը պէտք էր ըսէի - առաջին անգամ ըլլալով հանդիպեցայ Փէրչէնճի Պր. Համբարձումին, այդ գեղին դպրոցի վարժապետին, որ ինծի պէս անպէս պատանի մըն էր այդ օրերուն: "Երենէկ Այն Օրերուն"<sup>30</sup>: Եւ կը խնդրեմ որ, եթէ կարելի է, քանի մը օրէն - մէկ կամ երկու շաբաթէն ըսել ուզեցի - հաճիս ինծի հասցնել ինքնակենսագրութիւնդ, ամփոփ ծաւալով, կամ այնչափով մը դուն [որ] պատշաճ եւ բաւական կը նկատես:

Կը յուսամ թէ լաւ ես տունով տեղով: Եւ շնորհակալ եմ հիմակուց:

Սիրով եւ բարեւնեքով՝  
Բ. Նուրիկեան

P. Noorigian  
414 Worthington Ave.  
Spring Lake, N.J. 07762

Ը.

Ապրիլ 2, 1967, Սրինկ Լէյք, Ն.Ճ.

Սիրելի Լորիկ եւ Արմինէ Համաստեղ,  
Սիրելի կոչեցի Ձեզ, երկուքդ ալ, քանի որ դուք թանկագին զաւակներն էք իմ հարազատ գրչեղբորս, լուսահոգի Համաստեղին, որ ճանչցած եմ եւ սիրած՝ 1912էն ի վեր, երբ երկուքս ալ անպէս պատանիներ էինք, մեր հին զաւառին, Խարբերդի մէջ:

Ատենին՝ շնորհակալութեամբ ստացած եմ Յունվար 8ի Ձեր նամակը, որ կարդացած եմ խորունկ յուզումով:

Կը ներփակեմ կարգ մը թուղթեր, որոնցմէ մէկը՝ "Վերջաբան" վերնագրով - երեւցաւ "Պայքար" թերթին մէջ - Մարտ 1, 1967 - սիրոյ եւ յարգանքի իմ վերջին խօսքս է, նուիրում Ձեր հայրիկին յիշատակին: Իսկ միա թուղթերը ծանուցումներն են՝ Մայամի, Ֆլորիտայի մէջ, անցեալ Յունվարի վերջերը, Ձեր հօրը յիշատակին տեղի ունեցած Հոգեհանգիստին եւ գրական երեկոյթին, ուր - Յունվար 25ին - տուի դասախօսութիւն մը, եւ տիկինս՝ Թագուհին ալ կարդաց պատմուածք մը Համաստեղի "Գիւղ"էն («Փետայ Օվանը»):

Այս առթիւ՝ իմ սրտիս մօտիկ շատ կարետր խնդրանք մը ունիմ Ձեզմէ: Վերջերս երկու նամակ ստացած եմ Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանի տնօրէն՝ Գոհար Ազնաուրեանէն: Տիկ. Ազնաուրեանը վարիչն է մեր կարետր գրողներէն մնացած ձեռագիրներու, նամակներու եւ ուրիշ գրական յիշատակներու հաւաքման, դասաւորման եւ պահպանութեան՝ վերը յիշուած թանգարանին մէջ, որ ամէնէն ապահով եւ յարմար տեղն է այդ կարգի նիւթերու մնայուն փրկութեան համար: Տիկին Ազնաուրեան կը փափաքի գիտնալ թէ արդեօք դուք պիտի կամենայի՞ք Ձեր հայրիկին գրական ձեռագիրները, իր ստացած գրական նամակները, իր գրած նամակներուն օրինակները, եւ ինչ որ կը վերաբերի իր գրական կեանքին եւ գործին՝ Հայաստան դրկել, Թանգարանի Գրականութեան բաժինին համար, ուր՝ վստահ կրնաք ըլլալ որ մասնաւոր խնամքով պիտի պահպանուին անոնք, իրեւ Ձեր կողմէն եղած շատ թանկագին նուէր մը եւ աւանդ մը մեր հայրենիքին, ուր խորապէս կը գնահատուի Համաստեղի գրական մեծ վաստակը<sup>31</sup>:

Վստահ եմ թէ Ձեր պատասխանը նպաստաւոր պիտի ըլլայ: Ես պատրաստ եմ եւ սիրով պիտի օջակցիմ Ձեզի, ի հարկին, որպէսզի վերը յիշուած թուղթերը Հայաստան դրկուին, զանոնք կորուստէ փրկելու համար:

Կը խնդրեմ, որ գրէք ինծի, քանի մը օրէն որ ես ալ՝ ըստ այնմ կարենամ պատասխանել Տիկին Ազնաուրեանի խնդրանքին: Հիմակուց շնորհակալ ու երախտապարտ եմ այդ խնդրոյն առթիւ Ձեր տալիք աջակցութեան համար:

Այս առթիւ գրած եմ նաեւ Ձեր հօր մտերիմ բարեկամ՝ գրագէտ Պր. Արամ Հայկազին<sup>2</sup>, որ համաձայն է այս նամակով Ձեզի ներկակացուած բաղձանքիս:

Սիրալիր բարեներով՝  
Բ. Նուրիկեան

Թ.

Ապրիլ 19, 1967, Սբրինկ Լէյք, Ն.Ճ.

Սիրելի Արմինէ եւ Լորիկ Համաստեղ,

Սրտագին շնորհակալութեամբ ստացայ եւ հաճոյքով կարդացի Ապրիլ 13ի Ձեր նամակը: Գոհ եմ որ ինծի համաձայն էք Ձեր հօրմէն մնացած կարեւոր թուղթերը օր մը երբ պատրաստ ըլլան եւ դասատրուած վիճակի մէջ, Հայաստան դրկուելու, եւ հոն, Երեւանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին մէջ պահուելու համար:

Այդ ուղղութեամբ, երէկ գրեցի Թանգարանին ձեռագիրներու Տնօրէնուհի Տիկ. Գոհար Ազնաուրեանին, խնդրելով որ տարի մը կամ անի սպասէ մինչեւ որ դուք կարենաք զուտ գրական նամակները եւ ուրիշ նիւթեր, որ դուք յարմար կը նկատէք, դրկել Հայաստան: Վստահ կրնաք ըլլալ որ Ձեր այս ծառայութիւնը - որ Ձեր թանկագին հօր յիշատակը ապրեցնելու միջոց մը պիտի ըլլայ - խորապէս պիտի գնահատուի Հայաստանի մէջ:

Կը ներփակեմ Տիկ. Ազնաուրեանի հասցէն, որուն պէտք պիտի ունենաք ապագային: Եւ թէ՛, ապագային, իմ աջակցութեան ալ պէտք տեսնէք՝ կրնաք գրել ինծի. ես ալ պատրաստ եմ աջակցիլ Ձեր գործը դիւրացնելու համար, որեւէ կերպով եւ որեւէ չափով:

Մասնատր հաճոյքով եւ հպարտութեամբ նկատեցի որ երկուքդ ալ բաւական աղուոր հայերէն գրել սորված էք, ինչ որ ինքնին կտակ մըն է Ձեր լուսահոգի ծնողքէն: Շատ, շատ ապրիք:

Սիրալիր բարեներով՝  
Բ. Նուրիկեան

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Նիւթերը մեզի տրամադրեց Դոկտ. Անդրանիկ Տագեանը, որուն կը յայտնենք մեր շնորհակալութիւնը:

<sup>2</sup> Այս եւ յաջորդ նամակը քաղուած են ԳԱԹի Նուրիկեանի արխիւէն, թղթապանակ 236:

<sup>3</sup> Սիլվա Կապուտիկեան, *Մտորումներ Ճանապարհի Կէսին*, Երեւան, Հայպետհրատ, 1961:

- 4 Ինքնակենսագրականն ու Կապուտիկեանի ուղղում չորս նամակները մեքենագրում են:
- 5 Սիլվա Կապուտիկեան, *Քարասները Դեռ Քայլում են*, 1964, Երեան, Հայաստան Հրատ.: Ուղեգրություն՝ Լիբանան, Սուրիա, Եգիպտոս կատարած իր շրջագայություններուն մասին:
- 6 Շեղագիր նշումն այս երկու տողերը Նուրիկեան անլցուցած է նամակին վերջատրութեան, իբրև յանելում, ճշտելով նաև անոնց տեղը:
- 7 Կ'ակնարկէ իր՝ *Այգեկութք, Պանդուխտ Հոգիներ* եւ *Կարօտ Հայրենի (Երեան, Սովետական Գրատղ Հրատ., 1978)* հատորներուն:
- 8 1936-54 որոշ ընդհատումներով Նիւ Եորք լոյս տեսած գրական պարբերութիւն, որուն խմբագիրն էր Նուրիկեան:
- 9 Մարք Թուլէն (1835-1910), ամերիկացի նշանատր հեղինակ:
- 10 Բենիամին Նուրիկեան, *Այգեկութք*, Պոստոն, Պայքար Հրատ., 1937, 243 էջ:
- 11 Բենիամին Նուրիկեան, *Պանդուխտ Հոգիներ*, Երեան, Հայպետհրատ, 227 էջ:
- 12 Այս մէկ էջանի մեքենագրում գրութիւնը կը պատկանի Նուրիկեանին: Հեղինակը վերընթերցելով զայն կատարած է մեքենագրական սրբագրումներ եւ ձեռագիր անլցուցած է շեղագիր երկտողը:
- 13 Այս եւ յաջորդ նամակը քաղուած են ԳԱԹի Նուրիկեանի արխիւէն, թղթապանակ 234:
- 14 Անդրանիկ Ծառուկեան, 1960, Պէյրութ: Առաջին անգամ դէպի հայրենիք կատարած իր ճամբորդութեան տպատրութիւններու արգասիքը:
- 15 Ազգային-գրական պարբերութիւն (1941-83), որուն հիմնադիր-խմբագիրը եղած է Ծառուկեան: Սկիզբը որպէս օրաթերթ լոյս կը տեսնէ Հալէպի մէջ մինչեւ 1949, իսկ 1951է՝ Լիբանան մինչեւ 1983՝ որպէս շաբաթաթերթ:
- 16 ՏԵ՛Ս՝ *Նայիրիի* 20 Մայիս, 24 Յունիս եւ 1 Յուլիս 1962 համարները:
- 17 ՏԵ՛Ն օրինակ՝ *Նայիրիի* 17 Յունիս 1962 համարը:
- 18 Եղիշէ Չարենցի Անուան Գրականութեան եւ Արուեստի թանգարան Երեանի մէջ, որ կ'ընդգրկէ հայ գրականութեան, թատրոնի, երաժշտութեան եւ արուեստի տարբեր բնագաւառներու արխիւային հարուատ նիւթեր:
- 19 Այս եւ յաջորդ նամակը քաղուած են ԳԱԹի Նուրիկեանի արխիւէն, թղթապանակ 206:
- 20 Պայքար՝ տարեգիրք, ապա եռամսեայ, գրականութեան եւ արուեստներու պարբերական, հրատարակուած է Պոստոն, 1942-68 շրջանին:
- 21 Անդրանիկ անդրէասեան, սփիւռքահայ արձակագիր եւ խմբագիր (Հազարի, 1909—Մ. Նահանգներ, 1996): Գրող, ազգային հասարակական եւ կուսակցական գործիչ: Վարած է Մ. Նահանգներու ՌԱԿի Նոր Օր եւ Պայքար թերթերու խմբագրութիւնը: Գլխատր գործերէն են՝ *Սպիտակ Արդարութիւն* (1938, 1960), *Կարմիր Ասպարակի Օրագրէն* (1947), *Վերջին Կայսանը* (1956), *Խոհեր* (1961, 1976, 1980), *Սփիւռքը եւ Հայրենիքը* (1962), *Հայկական Դապին Նոր Հանգրուանը* (1967), *Երկար Գիշերին Մէջէն* (1974): Ոնի նաև եղեռնեան եռագրութիւն մը՝ *Փլուզում եւ Վերածնունդ* ընդհանուր վերնագրով (*Դէպի Մայրամուտ, Գերեզման եւ Յարութիւն, Վերածնունդ եւ Վերադարձ*):
- 22 Նկատի ունի ամերիկահայ գրող Յակոբ Ասատրուեանը (Չոմաքլու, 1903—Մ. Նահանգներ, 2001): Գրող, կոմիտասեան եւ դասական երգերու մեկնաբան, հեղինակ է *Անդաստան* (1946), *Կոմիտաս Վարդապետ եւ Հայ Երգը* (1962),

- Յովակիմի Թոռները* (1965, 1974), *Քարի եւ Հողի Պատմություն* (1969), *Հարիւրամեակ, Հանդիպումներ, Յուշեր* (1978), *Կոմիտաս Վարդապետի Հեր* (1994), *Վերջալոյսի Յուզեր* (1996), *Սերունդները Միացող* (2000) եւ շարք մը այլ երկերու:
- <sup>23</sup> Սուրէնը Մանուէեան (Բալախովիտ, 1906–), ամերիկահայ գրող, հեղինակ *Արգասանդ Ակօսներ* (1949), *Դգալ Մը Շաքար* (1965), *Տունը Կանգուն է* (1974) երկերուն:
- <sup>24</sup> Յակոբ Անտոնեան (Պոլիս, 1887—1967), գրող. աշխատակցած է *Անահիպին, Նոր Գիրին, Հայ Կինին* եւն.:
- <sup>25</sup> Այս եւ յաջորդ նամակը քաղած ենք ԳԱԹի Նուրիկեանի արխիւէն, թղթապանակ 242:
- <sup>26</sup> Ազգային-գրական հայերէն-անգլերէն շարաթաթերթ (1954—1973), լոյս տեսած է Պոստոն, ապա՝ Նիւ Եորք:
- <sup>27</sup> Համաստեղ, *Գիտը*, Պոսթըն, Տպ. Հայրենիք, 1924, 155 էջ:
- <sup>28</sup> Համաստեղ, *Աղօթարան*, Պէրրոյֆ, Լաֆոթոյ Բրէս, 1957, 88 էջ:
- <sup>29</sup> Շեղագիր այս հատուածը իբրեւ Յետ Գրութեան Նուրիկեան անցնուցած է, թելադրելով զայն նկատել շարունակութիւնը վերի հատուածին:
- <sup>30</sup> Համաստեղի յայտնի պատմաճօններէն:
- <sup>31</sup> Համաստեղի արխիւի նիւթերու ԳԱԹ փոխադրութեան մասին տե՛ս՝ Վարդան Մատթէոսեան, «Համաստեղին Ուղղուած Նորայայտ Նամակներ», *Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հտր.*, Լէ, Պէրրոյֆ, 2018, էջ 529-553:
- <sup>32</sup> Արամ Հայկազ (Շապին Գարահիսար, 1900—Մ. Նահանգներ, 1986), ամերիկահայ գրող, հեղինակ *Շապին Գարահիսար եւ Իր Հերոսամարտը* (1957), *Պանդոկ* (1967), *Չորս Տարի Քիւրդիստանի Լեռներուն Մէջ* (1972) եւ այլ երկերու:

LETTERS FROM PENYAMIN NOURIGIAN TO SILVA GABOUDIGIAN, ANTRANIG  
DZAROUGIAN, HAGOP ASADOURIAN AND HAMASDEGH AND HIS KIN  
(Summary)

HAROUT GULUZIAN

haroutguluzian299@gmail.com

A set of ten letters sent by the renowned Armenian-American writer Penyamin Nourigian and addressed to his penpals are published here. Some of the letters are feedback on his readings of the books of his friends. Others are related to his writings. Among the published documents his autobiography sent to Silva Gaboudigian reflects his modest character, his feelings towards his birthplace and some of his thoughts about literature and Armenian-American literature.

